

82

6-16

910



u. p.
u. p.




Ն Ա Ք Բ Ի Ն Գ Ե Ր Թ Ը Ն

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀՈՉԱԿԱԻՈՐ ԳԱՂՏՆԻ
ՈՍՏԻԿԱՆԻՆ ՆՈՐ ԱՐԿԱՇՆԵՐԸ

ԹԱՐԳՄ . Ժ . Շ .

ԹԻԻ 15

Ք Ն Ա Շ Ր Ջ Ի Կ Ը



Այն վայրկեանին, որ Հանրի ֆոյնսպալն քար մը նետելով բնա-
շօջիկը արբնցնել եւ սոսկալի բարձրութենէն գահալիժել կը փորձէր,
գաղսնի ոստիկանը վրան յարձակելով բազուկը բռնեց :

ՅԱՆԿԱՐԾԱԿԱՆ ՄԱՀ ՄԸ

Ամառուան պայծառ գիշեր մըն էր: Երկինքին վրայ կը թափառէին քանի մը հաղուազիւտ ամպեր, զորս լուսինը արծաթի պէս կը փայլեցնէր: Հիւսիսէն եկող անուշ հով մը կը փչէր Նիւ Եօրքի վրայ և ցորեկին զգացուած հեղձուցիչ տաքութիւնը կը բարեխառն էր:

Այդ ուշ ատենին, — կէս գիշերը անցած էր — կը լսուէր ունսձայնը մարդու մը, որ Տրդ Ծառուղիէն դէպ ի 128րդ փողոցը կ'ուղղուէր փութկոտ կերպով: Սլացիկ հասակով մարդ մըն էր, որ իր սեւ սրտէնկօթին օձիքը շատ վեր առած և թաղիքէ լայնեզր գլխարկը աչքերուն վրայ իջեցուցած էր, որպէս թէ ճանչցուելէ կը վախնար: Թէեւ այդ թաղին փողոցները բոլորովին ամայի էին, բայց մարդը տուներուն սառուերին մէջէն կը քալէր մայթին վրայ: Փողոցին 256 թիւ տունին առջեւ կանգ առաւ:

Այն ատեն, խուզարկու ակնարկ մը ձգելով երկու կողմերը, կամացուկ մը բացաւ տունին դուռը և ներս մտաւ անշշուկ:

Անշուշտ ներքին բաժանումները գիտէր, փասն զի մութ սանդուղէն մինչեւ չորրորդ յարկը ելաւ առանց վարանելու: Հոն բաւական ատեն անշարժ մնաց, ուշադրութեամբ մտիկ ընելով դրան մը առջեւ: Յետոյ, ո՛ր և է ազմուկ շրտելով, շարունակեց իր ճամբան, հինգերորդ յարկէն անցաւ և ձեղնայարկը հասաւ:

Ամենամեծ ապահովութեամբ անցաւ ընդարձակ միջոցէն և դնաց պատուհան մը բացաւ: Յետոյ դուռս ելած եղերքին վրայ նստաւ, սրունքները ներսէն կախելով, և մարմնոյն վերի մասը շատ դուռս ծռեց, տեսնելու համար տակի յարկը գրանուած արտակարկառ պատուհան մը, որ պատշգամ կը կազմէր:

Գոհունակ դէմքով մը ժպտեցաւ և քանի մը անհատկնալի խօսքեր ըրաւ, տեսնելով որ այդ պատուհանը լուսաւորուած էր:

Քառորդ ժամու մը չափ մնաց այդ տեղը, դուխը փոփոխակի առաջացնելով և ետ քաշելով:

Յանկարծ լոյսը մարեցաւ:

— Վերջապէս, մրմնաց մարդը: Ա՛լ երկար պիտի չքշէ:

Պատուհանը բացած էին: Բայց սենեակին մէջ ո՛ր և է ազմուկ չէր լսուեր: Ամէն բան մոայլ և լուռ էր: Մերձակայ տուներու բնակիչները կը քնանային: Ո՛չ մէկ կողմէ կարելի չէր որ նշմարուեր:

— Լա՛ւ, մրմնաց նորէն, հարուածը պիտի յաջողի... ո՛չ որ պիտի կրնայ կասկածիլ— ո՛ւր մնաց ապացուցանել— թէ ես պատճառ եղած եմ դժբախտութեան... Պարզապէս պիտի կարծեն թէ խենթը պատշգամբն բարձունքէն ինկած է ու ես պիտի յաղթանակեմ:

Սակայն, այդ յաղթանակին մօտաւոր յոյսին հակառակ, ձեղնայարկին պատուհանին կառչած մարդը շատ ջգայնօտ և մտահոգ կ'երեւար: Բուռն տենդ մը տժգունութիւն տուած էր դէմքին: Խոշոր խոշոր բացուած աչքերը պարապութենէն չէին հեռանար:

— Վերջապէս... վերջապէս, թո՛թովեց յանկարծ: Կուգայ... Բա՛ջ ըլլանք հիմա...

Պատշգամբն պատուհանին վարագոյրները մեղմիւ շարժած էին: Էրիկ մարդու գլուխ մը, յետոյ իրան մը, յետոյ ամբողջ մարմինը երեւցաւ, միմիայն շապիկ մը և գուլպաներ հագած: Սենեակէն դուրս ելլող մարդը, որուն աչքերը գոց էին և ձեռքերը դէպ առաջ երկնցած, պատշգամբն յենարանէն անցաւ ու հաստատ քայլով մը յառաջացաւ ջուրի խողովակին վրայ: Գլխի պտոյտ պատճառող նեղ արտնետին վրայ կը քալէր, որպէս թէ հաստատուն գետնի վրայ, պարտէզի մը ծառուղիին մէջ պտոյտ կը կատարէր...

Երդիքին կառչած մարդը իր բոցավառ աչքերով կը հետեւէր միւսին բոլոր շարժումներուն: Կուսի չափ խոշոր քար մը դբած էր գրպանը և կը լրտեսէր քնաչըջիկը, որ յամբօրէն և կատարեալ ապահովութեամբ կը մօտենար այն կէտին, որուն վերեւ կը գտնուէր ձեղնայարկին պատուհանը:

Մարմինը ու միտքը քնացած այդ դժբախտը, որ այդպէս անդունդին եզերքէն կ'անցնէր, շն տարեկան կ'երեւէր: Դէմքը, որուն անփայլ տժգունութիւնը ջղային կամ սրտի

հիւանդութիւն ունենալը կը ցուցնէր, կանոնաւոր գեղեցիկ գիծերէ կազմուած էր, որ խարտեաչ նուրբ պեխով մը կը շեշտուէր:

Ձեղնայարկի պատուհանին տակ հասաւ: Հոն գտնուող մարդը աւելի ծռեցաւ ու վեր առաւ աջ ձեռքը, որուն մէջ կը գտնուէր քարը:

Պահ մը վարանեցաւ: Յետոյ, ինքզինքին քաջութիւն տալու համար, ստկալի հայնոյութիւն մը բրաւ և բոլոր ուժովը նետեց քարը, որ հանդիպեցաւ քնաչըջիկին, կոնակին մէջտեղը, երկու ուսոսկրներուն միջեւ:

Տարաբախտ մարդը բուլէ մը կեցաւ, տանիքին խողովակին վրայ երեբոկաց և, արթննալով, հառկցաւ ստկալի կացութիւնը, որուն մէջ կը գտնուէր:

Սուր աղաղակ մը խուսափեցաւ շրթունքէն: Թեւերովը օդը ծեծեց, հաւասարակչութիւնը կորսնցուց և չորս յարկերու բարձրութենէն գահավիժեցաւ պարապութեան մէջ: Բակին քարայտակին վրայ ջախջախուեցաւ:

Այս վատ յարձակումին հեղինակը ձեղնայարկէն անհեռացած էր:

Արդէն անեցիները կ'արթննային քնաչըջիկին հոգեվարքի աղաղակէն: Ամէն տեղ պատուհանները կը բանային: Վարձակալները, սարսափած եւ հազիւ հագուած, բակին վրայ կը ծռէին, գիտնալու համար թէ ի՞նչ պատահած էր:

Տարաբախտ մարդուն դիակը փռուած էր լուսնին, արձաթափայլ ճառագայթներուն տակ:

Սոսկումի աղաղակներ բարձրացան ամէն կողմէ, որոնց վրայ իշխեց խեղճ չորրորդ յարկէն եկող աղիւղորմ և յուսակտուր ձայն մը:

— Չա՛րլզ, կ'ըսէր այդ ձայնը: ոչորմա՛ծ Աստուած, դո՛ւն ես, սիրակա՛ն գաւակս, դո՛ւն ես, Չարլզ...

Եւ պատշգամբն տակ գտնուած պատուհանէ մը անտեսուեցաւ բակին վրայ նայող տարիքտա կնոջ մը վշտահար դէմքը:

Տարաբախտ կնոջ աղաղակները ողբազին կերպով կը խղէին գիշերուան լուսթիւնը: Բայց քիչ ետքը զգայազիրկ ինկաւ իր բաց պատուհանին քով: Վարը, բակին մէջ վայրկեանէ վայրկեան կ'աւելնային ազմուկը և շարժումը:

Մինչ զեանայարկի բնակիչները կը վերցնէին ու վեր կը հանէին երիտասարդին դիակը, ստիկան մը կը զարնէր չոր-
 րորդ յարկին դուռը և կը խնդրէր տեսնուիլ ծերունի կնոջ
 հետ, որուն ազազակները լսած էր: Խեղճ քնաչըջիկին մայրն
 էր: Անունը Տօրա Մաքէնզի էր: Կրնայ ըսուիլ որ իր հէք
 զաւկին մեռնիլը տեսած էր իր աչքերուն առջեւ ու հեծկ-
 տանքներէ հատկաւ ձայնով մըն էր որ ստիկանին տուա-
 ւնոր պահանջած տեղեկութիւնները:

Մեռնողը իր անդրանիկ որդին էր: Նոր ելած էր հիւան-
 դանոցէ մը, ուր մայրը ինամեկ կուտար քնաչըջուկեան հա-
 մար, որուն ենթարկուած էր: Բժիշկը յայտարարած էր թէ
 առողջացած է: Աւա՛ղ, ցաւալի կերպով սխալած էր... Այբին
 հիմա մէկ ազայ միայն ունէր, նորատի Ալֆրէտ Մաքէնզի,
 որ նոյնպէս կը ինամուէր յիշեալ դարմանատան մէջ այն
 ջղալին տարօրինակ հիւանդութեան համար, որ իր եղբորը
 մահուանը պատճառ եղած էր:

Հետեւեալ առտու կանուխ, քօօնըրը — Մ. Նահանգնե-
 րուն և Անգլիոյ մէջ այսպէս կը կոչուի այն պաշտօնատարը,
 որ բռնական կամ արկածական մահուան պարագաներու մէջ
 քննութիւնը վարելու պաշտօն ունի — 128րդ փողոցի 256
 թիւ տունը կ'երթար երբ անունին արտասանուիլը լսեց տանը
 սեմէն ներս մտնելու պահուն:

— Է՛յ, Մր. Ուի'լքինս, կ'ըսէր համարձակ և զուարթ
 ձայն մը, ո՛ր կ'երթաք այսչափ կանուխ:

Քօօնըրը ետին դարձաւ և քաղաքավարութեամբ սղ-
 ջունեց քարձրահասակ մարդ մը, որուն ամբողջովին ամիլ-
 ուած դէմքը կորով և իմացականութիւն կը ցոլացնէր:

— Բարեւ, Մր. Փինքէ'րթըն, ըսաւ: Իմ տխուր կաշ-
 տօնս կատարելու կ'երթամ: Բայց դո՛ւք...

— Ես գիշերային կարեւոր աշխատութեանէ մը կը դառ-
 նամ, պատասխանեց դաղտնի ստիկանը:

— Լա՛ւ, զբաւ կը դնեմ թէ դոնէ երկու հոգիի դործը
 լինցուցած էք այն չարագործներէն, որոնք Նիւ Եօրքը
 կ'աւերեն...

— Ո՛չ, այդպէս չէ... Բայց կարծեմ թէ հետքը դստ
 եմ վտանգաւոր աւազակի մը, որուն ձեռք անցուիլը ինծի
 համար բուն զոհուանակութիւն մը և քաղաքին համար մեծ
 սփոթանք մը պիտի ըլլայ:

— Ո՛վ է այդ աւազակը: Լրագիրները խօսեցան անոր
 վրայ:

— Վստահ եմ թէ կը ձանձնաք զայն, գոնէ անունով:
 Կը կոչուի Աւազի-Պարկ ձօննի, վասնզի սովորութիւն ունի
 գիշեր ատեն անցորդները կողոպտել, զանոնք թմրեցնելով
 աւազալից նեղ պարկի մը ուժգին մէկ հարուածովը: Այս պար-
 կը առաջնակարգ լախտի մը կը նմանի: Բայց դուք այ ինծի
 չափ գիտէք այս զէնքը: Աւազակը ա՛յնպիսի ուժգնութեամբ
 կը գործածէ զայն որ իր գոհերուն գանկը շատ անգամ կը
 ձեղքուի և ուզեղը դուրս կը թափի:

— Արդարեւ շատ անգամ լսած եմ այդ աւազակին խօս-
 քը, ըսաւ քօօնըրը: Կ'երեւայ թէ ճշմարիտ վայրենի մըն է
 և ամէնէն վտանգաւորներէն... Բարի յաջողութիւն կը մաղ-
 թեմ ձեր հետապնդումին մէջ, Մր. Փինքէ'րթըն, թէեւ,
 ճիշդը բերլով, մաղթանքներս աւելորդ են... Աւազի Պարկ
 ձօննի քիչ ատենէն ձեր ձեռքը պիտի իյնայ ապահովապէս
 և ձեր շնորհիւ պիտի ծանօթանայ ելեկորական թիկնաթոռին:

— Ծնորձակալ եմ իմ մասին ձեր տեսեցած լսու կարծի-
 քին համար... Բայց, լսէք, ինչո՞ւ կամ որո՞ւ համար կու-
 գաք հոս:

— Քնաչըջիկի մը համար:

— Ա՛հ, ստիկա կը հետաքրքրէ զիս... Արդեօք զիս
 միտին չէ՞ք կրնար տանիլ, Մր. Ուի'լքինս: Խեղճը ան-
 շուշտ տանիքէն ինկած է:

— Այո՛, հինգ յարկով տունի մը տանիքէն ինկած է
 բակին մէջ, ուր քարայտակին վրայ տափակցած է:

— Իմ երկարատեւ սուպարէզիս մէջ ամէնէն անհեթեթ
 ու այլանդակ դէպքերը տեսայ, բայց երբեք չըբաղեցայ քնա-
 չըջիկի մը խնդրով: Անգամ մը միայն ուզած էին քնաչըջիկ
 կարծեցնել մարդ մը, զոր ոճրագործին մէկը ձեղնա-
 յարկի մը երդիքէն վար նետած էր, բայց կրցայ իրականու-
 թիւնը երեւան հանել: Կ'ուզէի տեսնել թէ մահը ինչ տպաւո-
 րութիւն ձգած է ճշմարիտ քնաչըջիկի մը դէմքին վրայ:

— Ծատ դիւրին է, ըսաւ քօօնըրը ազնուօրէն: Հետ
 եկէք: Հոս է, թիւ 256ր:

Իագանի ստիկանը փութկոտութեամբ ընդունեց: Քօօ-
 նըրին ընկերացաւ մինչեւ չորրորդ յարկը, ուր կը գտնուէր
 այրի Մաքէնզիի յարկարածինը: Երբ ներս մտան, տեսան որ

Երիտասարդին մարմինը տարածուած էր անկողնի մը վրայ :
Գատական պաշտօնատարին այցելութեան կը սպասէին ,
թաղման պատրաստութիւններով գրադելէ առաջ :

Ուրիշքինս մանրազնին կերպով քննեց խեղանդամ մարմինը :
Երիտասարդ Չարլզ Մաքէնզի երեսին վրայ խնկած էր :
Կործքը եւ որովայնը քարայտակին զարնուած էին ծայրա-
յեղ ուժղնութիւնով մը և մարմինին այդ ամբողջ մասը
ճղմուած և արիւնսած էր : Ընդհակառակը ետեւի մասին վրայ
բնաւ վէրք չկար , ճմլուածքէ մը զատ , որ կը դտնուեր եր-
կու ուսուկրներուն միջեւ : Փինքէրթըն անմիջապէս ղիտեց
այս կապոյտ նշանը և ցոյց տուաւ ֆօրօնըրին :

— Ի՞նչպէս կրնայ առաջ եկած ըլլալ , հարցուց :

Քօրօնըրը ուսերը թոթուեց :

— Իրա՛ւ որ չեմ գիտեր , ըսաւ : Երիտասարդը թերեւս
բանի մը զպչած է կամ թէ ինկած ատեն բանի մը կառչած է :

— Ըսել է թէ զուք ալ ինծի պէս կը կարծէք որ այս
ճմլուածքը անկումին արդինքը չէ :

— Վստահ եմ ասոր . . . , որչափ վստահ եմ թէ որ մը
պիտի մեռնիմ :

Նախ Փինքէրթըն պահ մը մտածեց :

— Այս կապոյտ նշանը նոր եղած է , ըսաւ :

— Անշուշտ , աւելցուց ֆօրօնըրը : Բորբոքած սկրթուք
մը կայ տակաւին : Ըստ իս , այս վէրքը արկածին պահուն եւ
ղած է , կամ անկէ քիչ առաջ :

Փինքէրթըն սենեակին մէջ վեր վար կը պտտէր : Մօտե-
ցաւ այրի Մաքէնզիի , որ կը հեծկտար , պատուհանին մօտ
նստած :

— Ներողութի՛ւն , Տի՛կին , ըսաւ անոր մեղմիւ : Չեք
զաւկին շապիկը նոր հազցուցիք , այնպէս չէ՞ :

— Այո՛ , այդ շապիկով պիտի թաղեն , ըսաւ խեղճ կինը :

— Ի՞նչ ըրիք այն շապիկը , զոր հագած էր անկումին
ատենը :

— Կը փափաքի՞ք տեսնել . . .

— Կ'աղաչեմ . . .

Ծերունի կինը զժուարութեամբ ելաւ և սենեակին մէկ
անկիւնը դրուած կաշիէ մնատուկի մը քով գնաց , բացաւ
զայն և շապիկը հանելով գաղտնի ստիկանին տուաւ :

Փինքէրթըն պատուհանին մօտեցաւ և ամենամեծ ինամ-
քով քննեց շապիկին ուսերուն կողմը : Պահ մը չկրցաւ գո-
հունակութեան ժպիտ մը գտնել , ինչ որ անյարմար պիտի
երեւար այս մեռելական սենեակին մէջ եթէ խնդիրը զուտ
արհեստի վերաբերեալ բան մը չըլլար :

Շապիկը ուսերուն մէջտեղ թեթեւ պատուածք մը ու-
նէր , որուն շուրջ քանի մը բիծեր կային : Գաղտնի ստիկա-
նը դիակին մօտեցաւ և ստուգեց թէ այդ պատուածքը
ճշդիւ կը համապատասխանէր Չարլզ Մաքէնզիի կոնակին
վրայ դտնուած կապոյտ նշանին :

Քօրօնըրը , որ իր տեղեկագիրը խմբագրելու գրաղած էր ,
զարմանքով ընդմիջեց գործը , Փինքէրթընի շարժումներուն
հետեւելու համար : Ա՛լ աւելի զարմացաւ երբ գուշակից
գաղտնի ստիկանին դիտաւորութիւնը :

— Ի՞նչ կ'ընէք հող , Մր . Փինքէրթըն , ըսաւ : Կ'են-
թաղրեմ թէ ո՞՞րի մը հատը չէք առներ :

Այս խօսքերը լսելով , Տիկին Մաքէնզի՞ յանկարծ ելաւ
և իր վշտալից աչքերը սեւեռեց երկու մարդոց վրայ :

— Ո՞՞ր մը , պուսաց : Ուրեմն խեղճ Չարլզ մարդաս-
պանի՞ մը գտնուած է . . . Օ՛հ , հիմա կը գուշակեմ . . . ասոր
համար հոս եկած է Փինքէրթըն . . . Աստուած իմ , Աստուած
իմ . . . Ո՞վ ուրեմն սպաննած պիտի ըլլայ զաւակս ,

Գաղտնի ստիկանը հետզհետէ աւելի մտածկաւ՝ ըլլար :
Հազարումէկ գաղափարներ իրարու կը յաջորդէին գլխին մէջ :

— Մտոյզ բան մը չեմ կրնար բսել , յայտարարեց վեր-
ջապէս : Բայց երեսան հանեցի նշաններ , որոնք կատկածելի
կ'երեւան ինծի և ամէն պարագայի մէջ ուշադրութեամբ
քննուելու արժանի են : Եւ եթէ ճիշդ է ինչ որ կը վախնամ ,
ստուգիւ հարկ պիտի ըլլայ չնորհաւորել ինքզինքնիս ձեզի
ընկերակցելու գաղափարը ունենալուս համար , Մր . Ուրի՛շքինս :

Ծանցաւ դէպի խեղճ վշտահար մայրը և ըսաւ անոր
ձայնի այն անուշ դիւրադարձութիւններով , որոնք սրտին
բարութենէն առաջ կուգան .

— Կ'աղաչեմ , Տիկին Մաքէնզի , վստահ եղիք թէ պի-
տի չլքանեմ ձեզ , եթէ ասիկա կրնայ միտիտարել կամ գէթ
սփոփել ձեր վիշտը և թէ այն պարագային , ուր ձեք զաւա-
կը վատ մարդասպանի մը գո՞՞՞ր եղած է , հանգիստ պիտի
չընեմ մինչեւ որ թշուառականը արդարութեան չյանձնեմ :

ՆՈՐ ՀԵՏԱԶՕՏՈՒԹԻՒՆՆԵՐ

Խեղճ կինը սկսաւ լայ: Իրեն համար տանջանք մը աւելի էր այն մտածումը թէ իր դաւկին մանր սպանութեան մը հետեւանք էր:

— Ի՞նչպէս կրնայ ըլլայ ասիկա, կը կրկնէր իր հեծկըլ-տուքներուն մէջ: Չարիք թշնամի չունէր: Աշխարհի մէջ չեմ ճանչնար մէկը, որ կտրենար սպաններու շափ առելի զայն: Բնաւ դուրս չէր ելլեր: Յարաբերութիւններ չունէր: Բնաչըրջութեան այս հիւանդութիւնը տարիի մը շափ առաջ եկաւ վրան, ինչպէս նաեւ սղտիկ եղբորը վրայ: Իրենց խառնուածքը միեւնոյնն է: Երկուքն ալ շատ ջղային են, բայց շատ անուշ և բարի բնաւորութիւն մը ունին...

— Չեր դաւակնեիր ի՞նչ արհեստով կը զբաղէին, հարցուց զազանի ոտիկանը:

— Մեանողը վաճառական էր... Բայց վեց ամիսէ ի վեր այլեւս դորձ չէր բնեք, վասն զի դարմանատան մը մէջ կը գտնուէր: Հոն աղէկցած էր իր հիւանդութենէն, ինչպէս հաւաստեց բժիշկը, և սակայն երէկ զիշեր դարձեալ բնուեցաւ...

— Երբէն ի վեր եկած է դարմանատունէն:

Երեք շաբաթէ ի վեր:

— Չեր երկրորդ դաւակը ս՛ւր է:

— Տակաւին նոյն դարմանատունն է, արդ. Լէսէնի քով, Պրօնքսի մէջ:

— Մն ալ վաճառական է եղբորը պէս:

— Ո՛չ, ճարտարագէտ է, կամ դէթ դաս կ'առնէ ճարտարագէտ ըլլալու համար: Երեք ամիսէ ի վեր կը դարմանուի:

— Ստուգիւ չէ՞ք ճանչնար մէկը, որ ձեզ կամ ձեր բնտանիքը առելու պատճառներ ունենայ:

— Բնաւ չեմ ճանչնար, ըսաւ Տիկին Մաքէնդի կորովի կերպով:

— Ազգականներ չունի՞ք:

— Այո՛, եղբայր մը ունիմ Պալթիմօրի մէջ:

Տիկին Մաքէնդի կարծեա վարանուծով սուսաւ այս տեղեկութիւնը:

— Ի՞նչ կ'ընէ այդ եղբայրնիդ: հարցուց Փինքէրթըն, առանց յայտնի բնելու թէ այդ վարանուծը զիտած էր:

— Մեծ գործարան մը ունի: Խոշոր հարստութեան մը տէր է... Բայց երկար առեմէ ի վեր զժառուած ենք իրարու հետ:

— Պատճառը կրնամ հարցնել:

Տիկին Մաքէնդի կարմրեցաւ:

— Ամէն բան պիտի բնեմ ձեզի, Մր. Փինքէրթըն...

26 տարի առաջ հայրս անիծեց ու մերժեց զիս, որովհետեւ իր կամքին հակառակ ամուսնացայ որչափ ազքատ նոյնչափ բարի ու պարկեշտ գործաւորի մը՝ Բօլ Մաքէնդիի հետ: Մասն թիմ մը օժիտ չստացայ և հօրս մեռնելէն ետք եղբայրս Ուիլերմ ժառանգեց անոր ամբողջ հարստութիւնը: Հայրս երբեք չուզեց հաշտուիլ ինձի հետ:

— Ի՞նչպէս, նոյն իսկ մահուան անկողնին մէջ փափաք չյայտնեց վերջին անգամ մը իր ազջիկը տեսնելու:

— Թերեւս այդ փափաքը ունենար եթէ բնական մահով մեռած ըլլար: Գժրախառար եղբրական կերպով մը, երկաթուղիի արկածի մը հետեւանքով կործնուց կեանքը...

— Եւ ձեր Ուիլերմ եղբայրը երբեք չփորձեց մօտենալ ձեզի... Գուք ալ բնաւ չփորձեցի՞ք հաշտուիլ:

— Ո՛չ, երբեք չկրցայ այդ բանին հաւանիլ, ըսաւ այրին խտորէն: Ես յանցանք մը չունիմ: Ուիլերմը պէտք է ինձի զայ: Եւ յետոյ, անիկա հարուստ է, իսկ ես շատ աղքատ եմ: Չեմ ուզեր անոր դրամին աչք տկնելու երեւոյթ առնել հաշտութեան պատրուակին տակ: Ո՛չ, հազար անգամ ո՛չ: Երբեք զիմում պիտի չբնեմ անոր:

— Վերջապէս, ամէն պարագայի մէջ, կը տեսնէք թէ կայ մէկը որ ձեզի դէմ ոխ ունի:

— Ես բնաւ այդպիսի բան չըմի, պատասխանեց Տիկին Մաքէնդի: Ուիլերմ իսկապէս շատ բարեպիտա է և առանց մօտենալու ինձի, ինչպէս պիտի կրնար բնել, ցոյց տուած է թէ ինձի դէմ բնաւ ոխ չունի:

— Իրա՛ւ, և ի՞նչպէս, կ'ազաչեմ:

— Երբ ամուսինս մեռաւ, դաւակներս շատ սղտիկ էին և տակաւին դարոց կ'երթային: Խորին թշուառութեան մէջ կը գտնուէինք: Յուսահատած էի: Երկու խեղճ սղտիկներովս անձնատպան ըլլալու վրայ էի:

«Յանկարծ, դառնագոյն անձկութեան մը մէջ գտնուած պահուած, այս քաղաքին մէկ պանքան կարեւոր գումար մը յանձնեց ինծի, առանց այս նուէրը ընողին անունը յայտնելու... Միայն ըսին ինծի թէ այս գումարը յատկացուած էր որպէս զի կարենայի զաւակներս կրթել և զանոնք ընել իրենց ու իմ ապրուստս շահելու կարող, լուրջ և յանձնարարելի մարդեր:

«Իրաւունք չունէի այս դրամը մերժելու: Շատ խղճայի վիճակ մը ունէիք: Ուստի առի, մանաւանդ զաւակներուս համար: Անկէ ի վեր, նոյն պանքային միջոցաւ և նուիրատուին անունը միշտ դադանի մնալու պայմանաւ, ամէն նոր տարիի սկիզբը կանոնաւորապէս ստացայ նոյն կարեւոր գումարը: Ասով կրցայ լաւ կրթութիւն մը տալ զաւակներուս և նոյն իսկ քիչ մը դրամ պահել, զանոնք գործի գնելու համար: Թէեւ առատաձեռն նուիրատուն երբեք իր անունը չյայտնեց, բայց ես համոզուած եմ թէ Ուիլիքըմ եղբայրս է անիկա... Անոր նկարագիրը կը ճանչնամ: Ընտանեկան խնդիրներու մէջ անողոք է, բայց պիտի չուզէր որ թշուառութենէ մեռնէի և հաւատացէք որ ամբողջ ունեցածս անոր կը սպարտիմ... Եւ արդէն բովանդակ աշխարհի մէջ չկայ մէկը որ ինձմով հետաքրքրուի: Ո՛վ կրնայ ուրեմն այդպիսի օգնութիւններ գրկել ինծի, առանց նոյն իսկ իր անունը յայտնել ուղեւու:

- Կատարելապէս իրաւունք ունիք, ըսաւ Փինքէրթըն: Ձեր եղբայրը ամուսնացած է:
- Այո՛:
- Չաւակներ ունի:
- Չեմ գիտեր... Երբեք տեղեկութիւն առած չեմ:
- Ըսիք թէ Պալթիմօր կը բնակի, այնպէս չէ՞:
- Այո՛... Կերպասի կարեւոր գործարան մը ունի հոն:
- Իր մասնաւոր հասցէն գիտէ՞ք:
- Ո՛չ: Բայց կը կարծեմ որ եթէ անոր հետ յարաբերութեան մանել ուզուի, կը բաւէ գրել «Աս Ուիլիքըմ Ժօլֆթըն, կերպասի գործարանատէր, Պալթիմօր»:

Փինքէրթըն յուշատետրը հանեց և խնամքով նօթագրեց գործարանատէրին անունը և հասցէն: Յետոյ, Տիկին Մաքէնզիին թողով իր վշտահար վիճակին մէջ, դարձաւ ֆօրօսիքին:

— Մը. Փինքէրթըն, ըսաւ Ուիլիքինս վեհերոտ դէմքով մը, մահուան մասին ուրիշ յայտարարութիւն չեմ կրնար ընել բայց եթէ սա՛. — Տանիքէ մը անկումի հետեւանքով առաջ եկած մահ:

— Կը հասկնամ, պատասխանեց զազանի ոտիկանը: Եւ ես ալ ճիշդ այդպէս ընեցնիդ պիտի խնդրէի: Հիմակուհիմա անհրաժեշտ է որ մէկը մաքէն շանցընէ թէ այս մահը թերեւս ոճիրի մը արդիւնք է... Այս կերպով պիտի կրնամ աւելի դիւրութեամբ և յաջողութեան հաւանականութիւնով կատարել հետազոտութիւններս:

Ծոնեցաւ դէպ ի տարարախա մայրը որ իր յուսահատութեան մէջ խորատուգուած էր:

— Ներեցէք որ անգամ մը եւս անհանգիտ ընեմ ձեզ, Տիկին Մաքէնզի, ըսաւ քաղցրութեամբ: Կրնա՞ք ցոյց տալ ճիշդ այն տեղը, ուրկէ ձեր որդին բակը ինկաւ:

— Այո՛... Եւ արդէն դուք ալ կրնաք այդ տեղը գտնել: Արիւնի հետքեր կան տակաւին:

— Լա՛ւ, այն ատեն անհանգիտ մի՛ ըլլաք, կ'աղաչեմ: Ես առանձին կը կատարեմ քննութիւնս:

Նախ Փինքէրթըն ողջունեց Տիկին Մաքէնզիին և բակը իջաւ: Արդարեւ չուսով գտաւ այն արիւնոտ տեղը, ուր ինկած էր երիտասարդը: Բայց արիւնի այդ հետքէն դատ, թէ՛ այդ բակին և թէ՛ յարակից տուներու բակերուն մէջ, զորս քննեց այս առթիւ, չկրցաւ օգտակար հետք մը գտնել:

— Քարը ջուրի խողովակին մէջ մնացած ըլլալու է, ըսաւ ինքնիրեն: Պէտք է որ այդ կողմէն հետազոտութիւններ ընեմ:

Գաղտնի ոտիկանը դարձեալ առնէն վեր ելաւ և դնաց այն պզտիկ սենեակը, որ պատշգամով պատուհան մը ունէր, ձեղնալարկին տակ, հինգերորդ յարկը: Քնաչքջիկը այդ պատուհանէն ելած էր ջուրի խողովակին վրայ:

Անեակը խիստ պարզօրէն կահաւորուած էր: Անկիւն մը՝ երկաթեայ պզտիկ անկողին մը, արդուզարդի սեղան մը, քանի մը աթոռներ: Հոն ալ նշան մը չկար զազանի ոտիկանին համար:

Նախ Փինքէրթըն դուռը գոցեց և ձեղնայարկ ելաւ, որուն ամէն կողմը քննեց կարելի եղած խնամքով և ուշա-

գրութեամբ: Կեցաւ իւրաքանչիւր երդիքի առջեւ, տախտակամաճը քննեց, նոյն իսկ իր խոչորացոյցը գործածեց ամենափոքր մանրամասնութիւնները երեւան հանելու համար ու այսպէս հասաւ ձեղնայարկի այն պատուհանին առջեւ, ուր տեսնա՞ք թշուառական մարդասպանին թառխը:

Հոն նշմարեց քանի մը հեռքեր, որոնք գոհունակութեան սարսուռներ պատճառեցին իրեն:

Պատուհանին և տախտակամաճին միջեւ, կէս բարձրութեան վրայ, փայտէ լաջն գերան մը կար, որ տանիքին ատաղձները բռնող երկու սիւները իրարու կը միացնէր: Այդ գերանը փոշիի թանձր խաւով մը ծածկուած էր և կարելի էր անոր մէջ որոշապէս տեսնել մարդու մը ձեռքերուն և սաքերուն դրոշմը: Անշուշտ այդ մարդը իր ձեռքերուն օղնութեամբ ելած էր գերանին վրայ: Յետոյ, աւելի դիւրութեամբ հասնելու համար պատուհանին, սաքերը փայտին կրթնցուցած էր...

Փինքէրթըն ամբողջ տեսարանը կը վերակազմէր:

Բայց դեռ աւելի աղէկը կար: Ներքանի խիտ յայտնի դրոշմ մը կը գտնուէր քիչ մը ձախակողմ: Փինքէրթըն խրնամքով քննեց զայն և զարմանքի ու յաղթանակի բացահայնութիւն մը արձակեց:

— Կարելի՞ է, հարցուց ինքնիրեն գրէթէ բարձր ձայնով: Արդեօք տարաբախտ Չարլզ Մաքէնդիի սպանիչը և Աւազի Պարկ ձօննին միեւնոյն մարդը չե՞ն: Արտասովոր բան է...

Այս տեղ հարկ է բացատրել մեր ընթերցողներուն թէ գող մարդասպան Աւազի Պարկ ձօննին հետապնդելով, Փինքէրթըն խիտ կարեւոր գիւտ մը ըրած էր: Թշուառականին գոհերէն մէկուն քով վերջերս կրցած էր տեսնել աւազակին սաքերուն խիտ որոշ նշանները, որոնց ճշգրտոյն մէկ նկարը առած էր: Հետեւաբար գիտած և նօթագրած էր որ ձախ սաքին կօշիկին կրուկին վրայ թեթեւապէս դուրս ելած խտորնակ գիծ մը կար, ուրկէ եղբակացուցած էր թէ կաշիի պզտիկ կտոր մը դրուած էր հոն հնակարկատի մը կսզմէ, այդ կրուկը շտկելու համար:

Ասիկա կարեւոր հեռք մըն էր, որ մեծ ուրախութիւն պատճառած էր իրեն: Գրէթէ ապահով էր թէ այս մասնաւոր նշանին օգնութեամբ շուտով պիտի գտնէր գող մար-

դասպանը: Ուստի խնամքով գրպանը պահած էր իր առած նկարը, որպէս զի կարենայ բազդատել այն դրոշմներուն հետ, որոնց պիտի հանդիպէր իր հետազօտութիւններուն մէջ:

Արդ, նոյն գիծը նշմարած էր այս տեղ ձգած սաքի հեռքին մէջ այն մարդուն, որ անտարակոյս սպաննած էր Չարլզ Մաքէնդին: Աւելի ապահով ըլլալու համար, խոկոյն հանեց յուշատետրը և բազդատեց գերանին վրայ, փոշիի խաւին մէջ գծուած դրոշմին հետ:

— Ատոյդ է, մրմնաց: Մարդասպանը Աւազի Պարկ ձօննին է: Ի՞նչ պատճառներ կրնայ ունեցած ըլլալ այս թշուառականը:

Փինքէրթըն պատուհանին վրայ ելաւ և տանիքը անցաւ:

Առաջին ակնարկով քար մը տեսաւ ջուրի խողովակին մէջ, քիչ մը աջակողմ: Յառաջանալու համար ամենամեծ խոհեմութիւն գործածելով մէկտեղ, վասն զի տանիքը, իր ստորին մասին մէջ, գրէթէ ուղղահայեաց էր, յաջողեցաւ քարը առնել և ձեղնայարկ մտաւ: Այն ատեն սկսաւ քննել իր գիւտը:

Կրային խիտ սովորական քար մըն էր, սուր անկիւններով, որոնց մէկը անշուշտ առաջ բերած էր շտպիկին պզտիկ պատուռածքը և Չարլզ Մաքէնդիի ուսին սկրթուքը: Փինքէրթըն գրպանը դրաւ զայն ու իջաւ չորրորդ յարկը, այրիին քով: Այս վերջինը գինքը դիմաւորեց շատ յուզուած: Չեւքը նամակ մը բռնած էր:

— Մը. Փինքէրթըն, բոտու, հիմա նամակ մը առի Պրօնսքի զարմանատան տիրոջմէն՝ տքդ. Լէսէնէն, որ կը ծանուցանէ թէ Ալֆրէտ բժշկուած է և այսօր իսկ հոս պիտի ըլլայ... Բայց ես չեմ հաւատար այս բուժումին: Ապահովապէս Ալֆրէտ հիւանդ է տակաւին և կը սպասեմ որ քնաչքջութեան տագնապներուն ենթարկուի նորէն: Ո՛չ, ո՛չ, չեմ ուզեր որ դայ: Պէտք է մնայ, եթէ սա՞նպուլիմ վերջին խնայութիւններս ալ զոհել... Չարլզի վիճակին պիտի ենթարկուի...

Փինքէրթըն պահ մը մտածեց:

— Թողէք որ դայ, Տիկին Մաքէնդի, բոտու վերջապէս:

— Ի՞նչպէս, պոռաց հէք մայրը շնչահեղձ: Բայց Մը. Փինքէրթըն խորհեցէք, եթէ վերջին զաւակս կորսնցնէի...

— Պիտի չկորսնցնէք, բարի՛ կին: Կը յուսամ թէ ձեր Չարլզը սպաննող մարդը ձեռք պիտի ձգեմ, բայց աւելի ազէկ պիտի հասնիմ նպատակիս, եթէ ձեր կրտսեր որդին քովս ըլլայ: Եւ կ'երեւակայեմ թէ ձեր ուզածն ալ ուրիշ բան չէ բայց եթէ մարդասպանին պատժուիր տեսնել իրեն արժանի եղած կերպով:

Տարաբախտ կինը թիկնաթուռի մը մէջ ինկաւ, իր խելայել ակնարկը սեւեռելով գազանի ոտիկանին վրայ:

— Վտտա՞ն էք ուրեմն, մրմոսց: Չարլզ սպաննուած է:

— Վտտահ եմ: Անշուշտ քնաչըջութեան վիճակի մէջ էր, բայց ինքնազերարար չէ արթնցած ջուրի խողովակին վրայ: Ոճրագործ ձեռք մը գիտմամբ արթնցուցած է գայն:

Տիկին Մաքէնզի երկու ձեռքերը միացուց խորին ապշութեան շարժումով մը: Կարծես թէ իր անձին հետ պայքար մը կը մղէր: Վերջապէս ելաւ, ձեռքը գազանի ոտիկանին երկնցուց և գողգոշուն ձայնով մը բտաւ անոր:

— Կատարեալ վտանգութիւն ունիմ ձեր վրայ, Մր. Փինքէրթըն: Եթէ ստուգիւ կը կարծէք թէ Ալֆրէտի վերադարձով կորելի պիտի ըլլայ Չարլզիս վատ սպանիչը գտնել, թո՛ղ գայ: Նաև, ս'ըջափ ասեն որ Նաթ Փինքէրթըն պիտի պաշտպանէ գայն, չարիք մը պիտի չկրնայ պատահիլ անոր:

ԱՆԳԱՄ ՄԸ ԵՒՍ ԽՈՒՍԱՓԱԾ

128րդ փողոցին 256 թիւ տունէն մեկնելով, Փինքէրթըն նախ հեռագրատուն գնաց և երկար հեռագիր մը խմբագրեց Պալթիմորի ոտիկանագետին հասցէին, խնդրելով որ հեռագրաւ մանրամասն տեղեկութիւններ հաղորդուին իրեն կերպասի գործարանատէր Ուիլբրմ Ծօլքսթընի վրայ:

Յետոյ իր գրասենեակը գնաց և իրեն մօտ կանչեց իր առաջին օգնականը՝ Ֆրանսացի Բօլ Բէրրիէ: Բանի մը բառով երիտասարդին պատմեց թէ առտուն ի՞նչ պատահած էր իրեն և թէ ի՞նչպէս գիպուածը Չարլզ Մաքէնզիի սպանիչին մէջ ճանչցուցած էր իրեն Աւազի Պարկ գող ձօնին:

— Չեմ գիտեր թէ ս'եր է այդ ձօնին, աւելցուց: Նոյնպէս չեմ գիտեր թէ ի՞նչ շարժառիթ մղեց զինք այս ոճիրը գործելու: Բայց իր սաքին գրոշմը ունինք և ասիկա

նպատակին պիտի առաջնորդէ մեզ... Իմ բոլոր դննութիւններէս կը հետեցնեմ թէ թշուառականը շատ լաւ գիտցած ըլլալու է 128րդ փողոցի տունը: Ասկէ դատ, գիտնալու համար հարկ էր որ մանրամասնօրէն տեղեակ ըլլար ընտանիքին բոլոր սովորութիւններուն:

« Հետեւաբար պէտք է ընդունիլ թէ շատնց լրտեսած է այրին և անոր որդիները և ասիկա ընելու համար մօտերը տուն բռնած է: Ինձի շատ հաւանական կ'երեւայ որ մերձակայ տուններէն մէկուն մէջ սենեակ մը բռնած է, թէ այդ սենեակը կը նայի թիւ 256 տան բակին վրայ և թէ իր պատահանէն կրնայ գիշեր ասեն հսկել Չարլզ Մաքէնզիի պաշտպանին վրայ:

« Հաւանաբար այս կերպով գիտցած պիտի ըլլայ թէ երիտասարդը իր քնաչըջական տագնապներուն ենթարկուած է նորէն, մինչ մայրը կը կարծէր թէ բժշկուած է:

« Եւ ասոր վրայ չինեց խեղճ տղան սպաննելու իր ծրագիրը: Դալով իրեն, կը կարծէ թէ ամէն կասկածէ զերծ է, վասնզի ամէն սք զժբախտութիւն մը պիտի տեսնէ այս մահուան մէջ և ս'չ թէ ոճիր մը:

— Արդարեւ այդպէս է, վա՛րպեա, պատասխանեց Բօլ: Չեր հետեւութիւնները ապահովապէս ճիշդ են:

— Բանի որ կ'ընդունինք թէ թշուառականը մօտերը կը բնակի, շարունակեց Փինքէրթըն, մեր հետազոտութիւնները պիտի սկսինք թիւ 256ի շրջակայքէն: Այս գործին համար պէտք եղածին շափ մարդ պիտի գործածենք: Խնդիրը կարելի եղածին շափ շուտով նպատակին հասնելու վրայ է: Աւազի Պարկ ձօնինի կրուկին գրոշմին օրինակները հանել տուր անմիջապէս և օրինակ մը՝ յանձնէ իւրաքանչիւր մարդու: Մօտակայ բոլոր տունները և տնակները պէտք է հսկողութեան տակ առնուին և խուզարկուին: Մուտքերուն և նըրբանցքներուն մէջ կաւիճի փոշի ցանելու է վարպետութեամբ, որպէսզի ոտքի հետքերը որոշապէս գրոշմունին այդ փոշիին մէջ:

« Երբ գտնուի մէկը, որուն ձախ կրուկը խօտորնակ գիծ մը կը ներկայացնէ, կ'ուզեմ որ անմիջապէս տեղեկութիւն արուի ինձի:

— Ամէն բան ձեր ուզածին պէս պիտի ըլլայ, վա՛րպեա, պատասխանեց երիտասարդ Ֆրանսացին, որ գնաց հրաման

տալու պաշտօնեաներուն բազմաթիւ օրինակներով արտատպիչ Աւագի Պարկ Ճօննի կօշիկին ներբանին պատկերը :

Կէս ժամ ետք Փինքէրթընի մասնաւոր գործակալներէն բաւական թիւով անձեր ճամբայ ելած էին և իրենց հետազօտութիւններուն կը սկսէին :

Գաղտնի ոստիկանը արագ նայուածք մը ձգեց իր նաժաններուն վրայ և բարեբախտ դիպուածով մը կարեւոր բան մը չգտնելով , ինք ալ դուրս ելաւ խուզարկութեան համար :

Եօթերորդ ծառուղիէն անցաւ , 128րդ փողոցը գնաց և 256 թիւէն անդին մտաւ նեղ փողոցներու մէջ , որոնք հին , բարձր և մտայլ տուներով եզերուած էին :

Եւ որովհետեւ կ'ուզէր այդ թաղին ամէնէն վատահամբաւ տուները մտնել , իր արտաքինին մէջ քանի մը փոփոխութիւններ ըրած էր : Յնցողիներ հազած ազտատ ստահակի մը երեւոյթը ունէր և դանդաղ ու անհաւատար քայլերով կը յառաջանար , զուարթ երգի մը տուները մոլտալով քիթին տակէն :

Հասաւ տեղ մը , ուր փողոցները կը լայնանան , կազմելով պղտիկ անկանոն հրապարակ մը , չրջապատուած խարխուլ շէնքով մը , որ առեւօք իբր մթերանոց ծառայած ըլլալու էր քարակոփի մը կամ արձանագործի մը :

Հիմա հոն գէշ խոտեր , աւազ և խիճ միտին կը գտնուէին : Գաղտնի ոստիկանը յանկարծ կեցաւ , որպէս թէ նոր գաղափար մը ունեցած ըլլար :

— Բանուկ և յարդարուած փողոցներուն մէջ քիչ անգամ քարեր կը գտնուին , ըստ ինքնիրեն : Աւագի Պարկ Ճօննի արդեօք հոս եկած չէ՞ փնտնելու համար այն քարը , զոր քնաշրջիկին կոնակին նետած էր... Եւ նոյն խոկ կրնայ ըլլալ որ հոսկէ կ'առնէ աւազը իր պարկերուն համար... Այս գետինը աչքէ պիտի անցընեմ : Թերեւս անօգուտ պիտի չըլլայ :

Փինքէրթըն անցաւ քայքայուած չրջափակին մէկ բացուածքէն ու սկսաւ ամէն կողմ պտտիլ : Ո՛չ որ ուշադրութիւն կ'ընէր պատառատուն զգեստով այս դատարկասրտին , որ կը նմանէր Նիւ Եօրթի բնակիչներէն շատերուն :

Յանկարծ ցնցուեցաւ : Աւագին մէջ նշմարած էր խիստ սրոյ նշան մը մարդու ոտքերու , որոնց մին Աւագի Պարկ

Ճօննի յատկանշական դրոշմը ունէր կրուկին վրայ : Տարակոյս չկար թէ անիկա հոնկէ անցած էր : Իրեն այնչափ աղէկ ծառայող դիպուածին համար խորին երախտագիտութեամբ , գաղանի ոտիկանը սկսաւ այդ հետքին վրայ յառաջանալ : Եւ արդէն դիւրին էր ասիկա , վասն զի աւազին վրայ ձգուած միւս դրոշմները կը պատկանէին տղաքներու , որոնք հոն եկած էին խաղալու և վազելու համար , — դրոշմներ , որոնց մէջ մարդասպանին լայն ներբանը կատարելապէս կ'որոշուէր :

Գաղտնի ոստիկանը հետեւեցաւ ուրեմն Աւագի Պարկ Ճօննի քայլերուն : Այս կերպով հասաւ չրջապատին մէկ ուրիշ խրամատին , որ քարայտակուած խիստ նեղ փողոցի մը վրայ կը նայէր :

Հոն կը բարձրանար տղեղ երեւոյթով , աղտոտ ու սեւաւուն մը , որ կարծես թէ իր ձակասին բոլոր ձեղքուածներէն մոլութիւն և թշուառութիւն կ'արտահոսէր :

Գաղտնի ոստիկանը այդ տունը մտաւ : Նախ այցելեց բակը , որ աղտոտ պահուած էր և ուր կարելի էր համնիլ մութ և դարչանոտ նրբանցքէ մը :

Արագ ակնարկով մը հասկցաւ թէ հոնկէ կը նշմարուէր 128րդ փողոցի 256 թիւ տունին ետեւի ամբողջ երեսը : Մասնաւորապէս կը տեսնէր պատշգամ ունեցող սենեակը , ուրկէ Չարլզ Մաքէնզլի դուրս ելած էր ջուրի խողովակներուն վրայ պտտելու համար :

— Ա՛հ , ա՛հ , կարծեմ թէ նպատակին կը մօտենամ , մրմնաց : Այս կոյանոցը կրնայ իբր բնակարան և ապաստան ծառայել Աւագի Պարկ Ճօննիի :

Սանդուղին կողմը փութաց : Մինչեւ վերջին յարկը պիտի ելլէր : Մնացեալը դիպուածին կը յանձնէր , յուսալով թէ առիթ պիտի ունենար խօսակցութեան մտնելու ողորմելի բնակարանին վարձակալներէն մէկուն հետ ու այս կերպով իմանալ քանի մը մանրամասնութիւններ հոն բնակող անձերուն մասին :

Երբ երկրորդ յարկի սանդուղին վրայ էր , իր վերեւ լսեց վերի յարկերէն իջնող մէկու մը ոտնաձայնը : սակայն շարունակեց իր ճամբան :

Սանդուղին նեղ և մթին գլուխը համնելով , հանդիպեւ նար Փինքերթըն 15

ցաւ միջանասակ, բաւական վայելչօրէն հազուած մարդու մը, որուն դժգոյն դէմքը լաւ տպաւորութիւն մը չըբաւ իրեն վրայ:

— Ներեցէ՛ք, ըսաւ Նաթ Փինքէրթըն, կրնա՞ք ըսել թէ այս ասն մէջ Մր. Մարք Լէսքինկ անուշով մէկը կը բնակի՞: Շատ երախտապարտ պիտի ըլլամ ձեզի...

— Կը ցաւիմ, ըսաւ մարդը հատու ձայնով մը: Այս ասն մէջ մարդ չեմ ճանչնար: Քիչ ատենէ ի վեր կը բնակիմ. հոս:

Ոստիկանը ուշադրութեամբ կրնայէր իր խօսակիցին: Ըստ երեւոյթին տրամաբանութենէ աւելի զօրաւոր բնագոյն մը տեղի տալով, անոր մօտ վազեց, թեւերը բռնեց, հանդիպումին վրայ ուրախացած մարդու մը պէս:

— Բայց չե՛մ սխալիր, պոռաց: Դո՛ւն ես, ձե՛րուկս... դո՛ւն ես, այնպէս չէ՛, ձօ՛ննի:

Բան մը իրեն կ'ըսէր թէ արդարեւ չէր սխալեր և թէ այդ մարդը, զոր բնաւ տեսած չէր, Աւազի Պարկ ձօննին էր, զոր կը փնտռէր երկար ատենէ ի վեր:

Մարդը իսկոյն ընկրկեցաւ և անհանգստացաւ արտաքին հար: Վախկոտ և կասկածոտ ակնարկով մը նայեցաւ Փինքէրթընի: Բայց չուտով ինքզինքը դաւաւ:

— Իմ անունս ձօննի չէ... ըսաւ խիստ և անհաճոյ շեշտով մը: Բոլորովին կը սխալիք և կը տաղակացնէք զիս, մարդո՛ւկս:

— Ներեցէ՛ք, ըսաւ Փինքէրթըն շփոթած դէմքով մը: Երգում պիտի ընէի թէ ձերունի ձօննին էք:

— Ո՛ւրկէ պիտի ճանչնայիր զիս ուրեմն, հարցուց միւսը, իսկոյն ընտանի շեշտ մը առնելով:

— Եթէ ստուգիւ ձօննին ըլլայիր, պատասխանեց Փինքէրթըն չարամիտ երեւոյթով մը, պիտի գիտնայիր թէ ո՛ւրկէ կը ճանչնամ քեզ: Վերջին ատեններս շատ խորհեցայ վրադ կամ մանաւանդ ձօննիին վրայ... Աւազի Պարկ ձօննիի վրայ շատ բան լսեցի և ինքնիրենս կ'ըսէի. «Ա՛հ, վաղեմի բարեկամս ձօննի, ան է որ այսպիսի բաներ ընելու կարող պիտի ըլլայ»: Բայց քանի որ դուն չես իմ ձօննիս...

Իբրեւ պատասխան, մարդը ստակալի հայհոյութիւն մը ըրաւ: Յետոյ ձեռքը շարժեց իբր թէ Փինքէրթընը հեռացնելու համար:

— Անշուշտ քու ձօննիդ չեմ, ըսաւ... Հիմա հանդիստ ձեզ զիս, հասկցա՛ր, ապա թէ ոչ սանդուղներէն վար կը գլտորեմ քեզ, որմէ ետք կրնաս ոսկորներդ հաւաքել և տուն տանիլ զբազանի թաշկինակովդ, զանոնք իրարու փակցնելու համար, եթէ թուազրած ես:

— Օ՛հ, օ՛հ, այդչափ կոշտութիւն չուզեր, պզտիկ բարեկամս, պատասխանեց Փինքէրթըն, մարդուն առջեւ կենտրով: Գիտես թէ չեմ վախնար քեզմէ... Կ'ուզե՞ս փորձել թէ մեր երկուքէն ո՞վ պիտի գլտորէ միւսը և թեւերը ու սրունքները պիտի կտորտէ... Պարծենկոտի, ապակիներ կտորոզի այս ձեւերուն չեմ կրնար հանդուրժել:

Մարդը գայրացաւ:

— Կ'ուզե՞ս թողուլ որ անցնիմ, պոռաց: Եթէ անմիջապէս մեկդի չքաշուիս, չեմ կրնար երաշխաւորել թէ տասը րօպէէն սղջ պիտի ըլլաս տակաւին:

— Տխմա՛ր, ըսաւ Փինքէրթըն չոր կերպով, դո՛ւն գրքուսեցիր զիս: Օ՛ն, սկսէ:

— Պիտի չուշանայ: Փախի՛ր, ապա թէ ոչ...

— Ապա թէ ոչ ի՞նչ, հարցուց գաղտնի ոտտիկանը հեղնութիւնով: Գոնէ բո՛ւ թէ ի՞նչ պիտի ընես, սնապա՛րծ:

Մարդը զգեստին տակ խօթած էր այլ ձեռքը: Իսկոյն դուրս հանեց զայն և Փինքէրթընի գլխին վերեւ ձօճեց մթապոյն առարկայ մը, որ ծանր կ'երեւար: Բայց գաղտնի ոտտիկանը իր հակառակորդէն աւելի ձկունութիւն ցոյց առաւ:

Ակնթարթի մը մէջ շարագործին ձեռքէն խրեց իր գէնքը, որ աւազով լեցուն պարկ մըն էր պարզապէս: Յետոյ անոր կուրծքէն բռնեց և սանդուղներէն վար գլտորեց ա՛յնպիսի ուժգնութիւնով մը որ անվրէպ կերպով գլուխը պիտի ջախջախուէր եթէ բազրիքը չկրնար բռնել ժամանակին:

— Սպասէ՛, թշուառակա՛ն, պոռաց աւազակը գայրաւից: Ասոր փոխարէնը պիտի հանեմ քեզմէ...

Չորս առ չորս իջաւ սանդուղին ատտիճաններէն: Փինքէրթըն մօտէն կը հետեւէր անոր: Հիմա պէտք էր հետապնդել այս թշուառականը և գաղտնի ոտտիկանը գիտէր թէ զիւրին բան մը պիտի չըլլար ասիկա:

Սակայն վստահութիւն ունէր: Տակաւին ո՛չ ոք կրցած էր իր ձեռքէն խուսափիլ: Գոհութեամբ դիտեց որ ձօննին կարծած մարդը լքուած գետինէն կ'անցնէր:

Տունէն մեկնելէ առաջ, Փինքէրթըն հոգ տարած էր պէճքը արագօրէն փոխելու: Հիմակ երկար սեւ մօրուք մը ունէր: Չէր վախնար թէ մարդը կը ճանչնար զինք իր ցնցոտիներէն, զորս նրբանցքին ստուերին մէջ անկառար կերպով միայն կրցած էր տեսնել:

Փինքէրթըն, հետապնդելով ուրախութեամբ հաստատեց թէ իր մարդը գտած էր: Արդարեւ ձախ կրուկը խոտորնակ գիծ մը կը կրէր: Աւազի Պարկ ձօննին էր որ կը քաշէր իր առջեւէն:

Ոճրագործը կարծես թէ ամենափոքր վախ չուէր այլ ևս: Նոյն իսկ ետին չէր դառնար տեսնելու համար թէ իրեն հետեւող կա՞ր թէ ո՛չ:

Վերջապէս անհետացաւ ազտատ շէնքի մը մէջ, որուն նշանատախտակին վրայ սա բառերը կային. «Տակառ» ձօն Ուխանէս»:

Փինքէրթըն գիտէր այդ ազտատ շէնքը: Անիկա համբաւ հանած էր իրբև ապաստարան ամէն անոնց որ լոյսէն կը վախնան: Գաղանի ոտականը շատ անգամ հոն գացած էր չարագործներ ձերբակալելու համար: Ուստի առանց վարանելու մտաւ այդ կապելան, որ ծխախտախ ծուխով և ալքօղի հոտերով լեցուած էր:

Ձօննի հաշուեսեղանին մօտ նստած էր: Փինքէրթըն գնաց զետեղուեցաւ անոր նստած սեղանին առջեւ, շատ մօտը: Գինեղանը անոնց իւրաքանչիւրին բերաւ գաւաթ մը ու խօրի:

Փինքէրթըն կատարելապէս կը տեսնէր կասկածոտ գէժքը, որով ձօննի կը նայէր իրեն: Բայց չնշմարել ձեւացուց: Աթոռին վրայ ընկողմանեցաւ քիթին տակէն մտլտալով, զրպանէն պատրաստ սիկառ մը հանեց, վառեց, և սկսաւ մուխով խեղդել զրացին, հեգնական ակնարկ մը սեւեռելով անոր վրայ:

— Ո՛վ ես դուն, հացուց ի վերջոյ ձօննի, այս ծայրայեղ անփութութենէն զրգուռելով:

Նիւ Եօրքցի գողերու յատուկ այս կապելան նոյն միջոցին կը պարունակէր 12ի չափ յաճախորդներ, որոնց շատերը կը ճանչնային ձօննին և որոնք վէճի մը պարագային պիտի օգնէին անոր, անմաւանդ եթէ գուշակէին թէ Փինք

քէրթըն գաղանի ոտական մըն էր: Ուստի Չարլզ Մաքէնզիի սպանիչը ինքզինքը սպանով կը զգար:

— Դուն ո՛վ ես, պատասխանեց Փինքէրթըն:

— Քեզմէ չեն հարցնէր:

Գաղանի ոտականը կռուիի սոսկալի հարուած մը տուտականին:

— Եւ այն ատեն իմ ո՛վ ըլլալս քեզմէ՞ կը հարցնեն, պոռաց բարկութեամբ:

— Ես կը հարցնեմ, վասն զի կասկածելի կ'երեւատ ինծի:

— Կասկածելի՞... Խնչ ըսել կ'ուզես:

— Տիմարութիւն չուզեր, ըսաւ ձօննի բարձր ձայնով, որպէս զի կապելային բոլոր յաճախորդները լսեն: Ես քեզի լրտեսի տեղ կը դնեմ:

Փինքէրթըն մէկ սատուով ելաւ:

— Թշուառակա՛ն, պոռաց: Այդ խօսքիդ փոխարէնը պիտի հատուցանե՛ս ինծի:

Մրմունջներ բարձրացան ամէն կողմէ: Անշուշտ բոլոր համակրութիւնները կ'ուզուէին ձօննի որ նստած էր գաղանի ոտականին առջեւ, անկրթօրէն ինդալով:

Գաղանի ոտականը միւս մարդոց կը նայէր:

— Լռեցէ՛ք նայիմ, պոռաց անոնց: Չեր մէջ կա՞յ մէկը որ այսպէս նախատուիլ ուզէ:

Ամենքն ալ լռեցին, բայց Փինքէրթըն անոնց նայուածքներէն հասկեցաւ կատարելապէս թէ շատ գէշ արամազբուած էին իրեն հանդէպ:

— Դուն գաղանի ոտական մըն ես, կարի՛ճս, ըսաւ ձօննի:

— Դուն ալ Եւազի Պարկ ձօննին ես, պատասխանեց Փինքէրթըն ծայրայեղ յանդգնութիւնով մը:

Աղէկ գիտէր թէ իր պատասխանը վտանգաւոր էր, վասն զի, այսպէս խօսելով, գրէթէ կը խոտովանէր գաղանի ոտականի իր հանգամանքը: Բայց կ'ուզէր որ թշուառականը հարկադրէր ինքզինքը մատնելու:

Ձօննի զուշացաւ: Ատրճանակ մը հանեց և ուղղեց Փինքէրթընէ՛ վրայ: Գաղանի ոտականը նոյնչափ արագութեամբ իր զէնքը հանեց և թշուառականին նշան տուաւ:

— Աղէկ կը տեսնէ՞ք թէ, պոռաց ձօննի յաղթական, լրտես մըն է ասիկա:

Լայն ուսերով և վայրագ դէմքով մարդ մը ժոտակաջ սեղանէ մը ելաւ և զբան առջեւ երթալով կեցաւ : Յետոյ ատրճանակը հանեց գրպանէն :

— Ընկերներ , պոռաց , գլուխս գրաւ կը ղնեմ որ այս մարդը Նաթ Փինքէրթընն է : Ան միայն կարող է Աւազի Պարկ ձօննիի հետքը դանելու :

Սոսկալի ոստիկանին անունը այս բոլոր թշուառականներուն վրայ առաջ բերաւ այն ազգեցութիւնը , զոր կը բերէ կարմիր «քաթան» ցուլին վրայ : Ամենքն ալ ազմկալից կերպով ոտքի ելան զայրագին : Դաշոյնները ձեռքերու մէջ փայլեցան , ատրճանակները գրպաններէ դուրս ելան : Հաշուեսեղանին հտեւ տեսնուեցաւ ձօն Ուիտնէսի դեղնազոյն և ուսուցիկ դէմքը :

— Ի՞նչ կայ , հարցուց պարկեշտ թունաւորիչը :

— Ձեր յաճախորդներն են որ կը պատրաստուին ամէն բան ջարդ ու փշուր ընել ձեր կապելային մէջ , պատասխանեց Փինքէրթըն , բազմութեան մէջտեղ ոտքի վրայ կեցած :

— Նաթ Փինքէրթընն է , կը պոռար դուռին առջեւ պահակ կեցող մարդը : Ողջ դուրս պիտի չելլէ՛ հոսկէ . . .

Հրազէնի հարուած մը պայթեցաւ և գնդակ մը անցաւ զաղանի ուտիկանին գլխաբկին մէջէն : Փինքէրթըն հասկցաւ թէ գործել նշտք էր , և չո՛ւտով , եթէ չէր ուզեր սպաննուիլ : Քանի մը օձապտոյտ քայլեր առաւ , մինչ իր թշնամիները իրենց ատրճանակները կը պարպէին : Այս կերպով գնդակներէն խուսափեցաւ : Յետոյ ինք ալ կրակ ըրաւ : Դուռը պահպանող մարդը ինկաւ , ցաւի ազաղակներ արձակելով : Փինքէրթըն անոր մարմնին վրայէն անցաւ , դուռը բացաւ և փողոց խոյացաւ :

Շատ չվազեց : Աճրագործներէն ո՛չ մէկը չհետեւեցաւ իրեն , վառնգի տակաւին լոյս էր : Ասոր վրայ իր մարդիկը և քանի մը ոստիկաններ վազեցին եկան :

Հինգ վայրկեան անցած չէր երբ Նաթ Փինքէրթըն , տառ զինեալ անձերու գլուխը անցած , նորէն կը մտնէր ձօն Ուիտնէսի կապելան :

Այլ եւս մարդ չկար հոն , լայն ուսերով մարդէն զատ , որ տախտակամածին վրայ փռուած էր տակաւին և ցաւէն կը գալարուէր :

Աւազի Պարկ ձօննի միւսներուն հետ անհետացած էր : Քայց այս փախուտը շատ որոնեղութիւն չէր պատճառեր զաղանի ոստիկանին : Արդարեւ իրեն համար կարեւորը սա էր որ նախ ոճրագործը գտած և անոր դիմադծերը յիշողութեան մէջ քանդակած էր : Յետոյ յաջողած էր ապացուցանել թէ ան սպաննած էր Չարլզ Մաքէնզիին : Կ'ուզէր զայն ձերբակալել ա՛յն պահուն երբ աւազակը պիտի ձեռնարկէր նոր ոճիր մը գործելու , փորձելով սպաննել այրիին երկրորդ որդին :

Գաղանի ոստիկանը համոզուած էր թէ ձօննի չուտով պիտի գործէր այս նոր ոճիրը : Իրեն համար , Չարլզ Մաքէնզի միակ զո՛ւ մը պիտի չըլլար : ձօննի ինչո՛ւ պիտի սպաննէր այդ խեղճը , որ յարարեութիւններ չունէր , ինչպէս ըսած էր մայրը և որ ո՛չ բարեկամ ունէր ո՛չ թշնամի :

Ասոր համար մէկ բացատրութիւն կար : ձօննի ո՛չ թէ անհաս մը , այլ ամբողջ ընտանիքը կ'ատէր և կ'ուզէր փճացնել զայն :

Եւ արդարեւ այս խորունկ թշնամութեան պատճառը երկար ատեն գաղանիք մը պիտի չմտար Նաթ Փինքէրթընի համար :

ԱԶԱՏՈՒԱԾ ԲՆԱՇՐՁԻԿԸ

Նոյն իրիկունը Փինքէրթըն իր դրասենեակին մէջ գտաւ Պալթիմօրէն զրկուած հետեւեալ հեռագիրը .

«Նաթ Փինքէրթըն» , Նիւ Եօրք .— Ուիլիքմ Թօլքսթըն , կերպասի գործարանատէր , թիւ 333 , Ուէոթլէնտ Ավրնիս : Այրի է և շատ հարուստ : Իր միակ որդին Հէրրի , ստահակ մը , խարդախութիւններ գործած և քանի մը տարուան չրդթայակապ աշխատութեան դատապարտուած է : Հայրը ուրացած է զայն և տուն մտնելը արգիլած : Անուղղայ ոճրագործ մը եղած է : Այժմ ո՛ւր բնակիլը յայտնի չէ : Պալթիմօրի ոստիկանութիւնը փութով կը փնտռէ զայն : Ուիլիքմ Թօլքսթըն շատ ազգատ քոյր մը ունի , որ Նիւ Եօրք կը բնակի և որուն վրայ ո՛ր և է տեղեկութիւն չկայ :— Պալթիմօրի ոստիկանապետ :

— Բաւական տեղեկութիւն առի, ըսաւ ինքնիրեն Փինքէրթըն, հեռագիրը ծալլելով: Իր հօրը կողմէ մերժուած այդ Հէրրին Աւագի Պարկ ճօննին է, ձեռքս կրակը կը խօթեմ... Կը դուշակեմ նաև պատճառները, որոնք կը մղեն զինք ամբողջ Մաքէնդի ընտանիքը փճացնելու: Իր հայրը երկար տարիներէ ի վեր նպատակ մը կը զբոյժէ այրիին, հետեւաբար կը հետաքրքրուի անով և անոր զաւակներով, որոնք բարի տղաք են: Հիմակ որ վտարած է իր որդին, Ուիլերմ Յօլքսթըն հաւանական է որ խոշոր հարստութեան ժառանգորդ ընէ Չարլզ և Ալֆրէտ Մաքէնդին, թէեւ այս իմաստով կտակ մը ըրած է արդէն: Հէրրի իմացած պիտի ըլլայ և իր գայրոյթին մէջ միտքը դրած պիտի ըլլայ սպաննել իր հօրաքրոջ զաւակները, հօրաքրոջը և նոյն իսկ հայրը... Այս կերպով միակ ժառանգորդը պիտի մնայ անվիճելիօրէն:

Ապագան ցոյց տուաւ թէ Փինքէրթըն անգամ մը եւս ճիշտ տրամաբանած էր:

Գողանի ստեղծանք շուտով դարձաւ Տիկին Մաքէնդիի մօտ: Այրիին սենեակէն ներս մտած առեն տեսաւ որ երկրորդ որդին հան էր, Պրօնքսի դարմանատունէն դարձած ըլլալով:

Բաւական տկար երեւոյթով, անպիտան անօրուս երիտասարդ մըն էր և առ առաւելն 20 տարեկան կ'երեւար: Կատ յուզուած և խիտա տխուր էր: Իր եղբոր մահուան լուրը խոր վիշտ պատճառած էր իրեն:

— Մտածեցէ՛ք, Մր. Փինքէրթըն, ըսաւ ծերունի կինը, տղջունելէ ետք գաղանի ստեղծանք, կարծածիս պէս է: Ալֆրէտ բժշկուած չէ: Ի՞նչ վիճակի մէջ որ գացած էր, աչնպէս կը վերադառնայ:

— Չէի կրնար աւելի երկար ատեն մնալ, ըսաւ երիտասարդ Մաքէնդի: Կեանքը անտանելի էր ինծի այդ տան մէջ, որուն անօրէնք՝ աքղ. Լէտէն վերջին աստիճան հակակրելի է ինծի: Հարկադրեցի զինքը թողուլ որ մեկնիմ, յայտարարելով իրեն թէ այլ եւս միջոց չունէինք դրամ վճարելու: Ո՛ր և է դիտողութիւն չըրաւ: Այդ գործնական եանքին ուրիշ նպատակ չունի բայց եթէ խոշոր հարստութիւն մը չինել կարելի եղածին չափ շուտով: Գիտութեան յառաջդիմութիւնները, իր հիւանդներուն շահը խիտա զանցառելի բաներ են իրեն համար:

Փինքէրթըն ծանր և հոգածու դէմքով մը քննեց երկտասարդը:

— Հապա եթէ քնաչըջութեան նուազներ ունենա՞ք տակաւին, հարցուց անոր:

— Ամէն իրիկուն, պառկելէ առաջ, անկողինս առջեւ պիտի դնեմ պող ջուրով լեցուն աման մը, պատասխանեց Ալֆրէտ: Այս կերպով, եթէ գիշերային պառչտո կատարելու համար ելլեմ, ի հարկէ ջուրին մէջ պիտի մտնեմ: Չուրին հետ չփուսը պիտի արթնցնէ զիս, ինքզինքս պիտի զանեմ և անկողինս պիտի պակսեմ:

— Շատ աղէկ երեւակայած էք, ըսաւ Փինքէրթըն հաւանութիւն յայտնող ժպիտով մը: Կը հրաւիրեմ ձեզ սակայն որ մասնագէտ լուրջ բժիշկի մը խորհուրդ հարցնէք: Հիմակուհիմա քանի մը օր հոս մնացէք և եթէ ձեր եղբայրը սպաննող թշուառականը փորձէ բան մը ընել ձեզի դէմ, պիտի բռնեմ զայն:

Ալֆրէտ ընկրկեցաւ, սարսափահար:

— Կը կարծէ՞ք թէ եղբորս սպանիչը իմ կեանքիս դէմ ալ պիտի դաւադրէ, հարցուց:

— Համոզուած եմ: Ձեր մօրեղբոր որդին երկար ատենէ ի վեր ցոյց տուած է թէ ի՞նչ բանի կարող է:

— Մօրեղբորորդին, ըսաւ Տիկին Մաքէնդի վշտալից կերպով:

Փինքէրթըն հաստատական նշան մը ըրաւ:

— Գժբախտաբար, ըսաւ քաղցրութեամբ: Կը ցախիմ ասիկա ձեզի իմացնելուս համար, բայց պէտք է իմացնել... Մր. Չարլզ Մաքէնդին սպաննողը կը կոչուի Հէրրի, Յօլքսթընի միամօր զաւակը, որ հայրական տունէն վտարուած է:

Մայր և որդի իրարու երես նայեցան սրտաբեկ երեւոյթով մը: Լռութեամբ մտիկ ըրին գաղանի ստեղծանքն առած բացատրութիւններուն և մանրամասնութիւններուն և Տիկին Մաքէնդի հառաչեց, խորհելով որ եղբայրը իր ամբողջ հարստութեան հակառակ իրոնք աւելի երջանիկ եղած չէր բնաւ:

— Հիմա, ըսաւ Փինքէրթըն իբրեւ վերջաբան, կը ինդրեմ որ այլ եւս չվախնաք: Այդ Յօլքսթընը շարիք պիտի չհասցնէ ձեր զաւակին, կ'երաշխաւորեմ: Պիտի կրնամ այդպիսի բան մը ընել արգիլել զինքը... Ամէն գիշեր պիտի հսկեմ

այս տեղ և կը յուսամ թէ թշուառականը երկար ատեն պիտի չխուսափի ձեռքէն :

Ատոր վրայ գաղտնի ոտականը ողջունեց որպէս թէ հեռանալու համար , բայց միտքը փոխելով ետ դարձաւ :

— Միտքս բան մը եկաւ , աւելցուց : Չեմ հասկնար թէ այդ թշուառականը ի՞նչպէս կրնար այնքան լաւ տեղեկութիւն ունենալ ձեր գաւկիսն վերադարձին , ձեր ապրելու եղանակին վրայ եւն . : Կը յիշէ՞ք թէ մէկը տեղեկութիւններ առած ըլլայ հոս , անշուշտ գաղտնարար :

Այրին դուխը երերցուց :
— Այդպիսի մէկը չեմ գիտեր , ըսաւ :

Այժբրէտ Մաքէնդի սարոուս մը վզացած էր :

— Ըսէ՛ , մա՛յր , հարցուց , մուրացիկ մը չէ՞ր դար հոս , և այնքան պնդու՞մով չէ՞ր հարցաքններ քեզ , ինչպէս ըսիր ինձի :

— Մուրացիկ մը հոս կուզա՞ր , կրկնեց Փինքէրթըն խիստ հետաքրքրուած :

— Է՛հ , ատիկա կարեւորութիւն չունի , ըսաւ Տիկին Մաքէնդի : Արդարեւ այդ մարդը յաճախ կուզար : Սովորութիւն ունէի խոհանարանին մէջ պնակ մը ապուր տալու անոր :

— Կը հասկնամ . . . , ըսաւ գաղտնի ոտականը : Եւ բնականաբար միասին շաղակրատեցիք , անոնց հիւանդութեանը , ձեր ընտանեկան դարձեալու վրայ խօսեցաք , այնպէս չէ՞ :

— Աստուած իմ , ըսաւ այրին սարսափահար , շատ բաներ կ'ըսուին : Գիտէ՞ք թէ խօսքը խօսք չը բանայ . . .

— Այո՛ , այո՛ , և մուրացիկը այս կերպով իմացաւ ինչ որ կը փափաքէր գիտնալ :

— Շատ բան գիտնալ փափաքող մարդու մը տպաւորութիւնը չէր ըներ սակայն իմ վրաս :

— Տեսնենք , նկարագրեցէք ինձի այդ մարդը . . . Կամ մանաւանդ ես փորձեմ ըսել թէ ի՞նչպէս մարդ էր :

— Հետաքրքիր եմ լսելու . . .

— Նեղ , գեղնորակ գէժք մը ունէր , անհանդարտ սեւ աչքերով , որոնք կապիճներուն խորը գացած են , և խիստ սեւ մազերով : Այսպէս չէ՞ :

— Ճի՛շդ , պուսայ այրին դարձանքով :

— Սեւ բարակ պիսի մը , շարունակեց Փինքէրթըն , և շրթունքին շուրջը շարագուշակ փոթ մը

— ձի՛շդ այդպէս :

— Տարակոյս չկայ , ձեր եղբորորդին է , որ հոս եկած է անձամբ : Մուրացիկի պէս ծպտուած է , նպատաւոր առիթը լրտեսելու և ըստ այնմ իր միջոցները ձեռք առնելու համար :

— Բայց անթացուպերով կը քալէր : Կ'ըսէր թէ որունքները անդամալուծուած էին և թէ այլ ևս չէր կրնար աշխատիլ : Սառազիւ կարեկցութիւնս կը շարժէր երբ չօրս յարկերէն վեր ելած էր :

— Ատոնք ինչպիսի համար եղած անթացուպեր էին :

— Օ՛հ , մա՛յր , մա՛յր , պուսայ Այժբրէտ , եթէ կարենայի մտքէս անցընել թէ այդ մուրացիկը մօրեղբորորդի՞ս էր :

— Մղձաւանջի մը կը նմանի ատիկա , ըսաւ Տիկին Մաքէնդի դողդոջուն ձայնով մը : Այս յայտնութիւնները որչափ կը խռովեն զիս , որչափ նեղութիւն կը պատճառեն ինձի . . . Խե՞ղճ եղբայրս . . . Այս լուրը պիտի յուսահատեցնէ զինքը . . .

— Գիտէ թէ իր որդին աւագակ մըն է , պատասխանեց գաղտնի ոտականը : Թերեւս այս ամէնքը լաւ արդիւնք մը պիտի ունենան ձեզի համար , Տիկին Մաքէնդի , և ձեր եղբորը հետ հաշտութիւն մը պիտի գոյացնեն :

— Աւա՛ղ , ըսաւ այրին արտասուալից , իմ ուզածս ալ ուրիշ բան չէ բայց եթէ երթալ գտնել այդ խեղճ Ուիլիերմը , բարեկամ ձեռք մը երկարելու համար անոր :

— Ըսէք նաև , ճշգրտօք կերպով , թէ այդ կարծեցեալ մուրացիկը այսօր ի՞նչ կրցաւ իմանալ ձեզմէ : Վասն զի ամէն օր կուզայ , այնպէս չէ՞ : Չեր գաւկիսն վերադարձը գիտէ՞ :

— Այո՛ . . . Նոյն իող պատմեցի իրեն թէ Այժբրէտ չէ բժշկուած և թէ կ'ուզէ ամէն իրիկուն աման մը դնել իր անկողնին առջեւ :

— Լա՛ւ . . . Դուք ո՞ւր կը պառկիք , Տիկին Մաքէնդի :

— Վերը , պատշգամ ունեցող սենեակին մէջ , պատասխանեց երիտասարդը :

— Եւ մուրացիկը ան ալ գիտցաւ :

— Այո՛ , հարցուց ինձի , յայտարարեց այրին :

— Շա՛տ աղէկ , ըսաւ Փինքէրթըն : Հիմա բաւական բան գիտեմ : Ի տեսութիւն : Մի՛ վախնաք : Այս իրիկուն հանդարտօրէն քնացէք առանց իմ մասին հող բնելու : Ես իմ պաշտօնիս գլուխը պիտի դնեմ իմ :

Ողջունեց աւրին և անոր զաւակը ու իր գրասենեակը
դարձաւ :

Յորեկը գեղեցիկ եղած էր : Յաջորդ գիշերը լիալուսին
կար : Հաւանական էր որ Հէրրի Յօլքսթըն իր փորձը ընէր
առանց աւելի ուղտակու

Իրիկուան ժամը 11ին միջոցները, Փինքէրթըն 256 թիւը
կրող տունին մօտեցաւ : Բօլ Բէրիէ և Մօրիսըն իրեն կ'ընկե-
րանային : Երկու լաւագոյն օգնականները միասին ընրած էր
յաջողութեան վրայ աւելի ապահով ըլլալու համար :

Գրանալով թէ ոճրագործը տեղեակ էր այն նախագու-
շութեան, զոր Ալֆրէտ Մաքէնզի կ'ուզէր ձեռք առնել,
ջուրի աման մը դնելով իր անկողնին մօտ, Փինքէրթըն են-
թադրեց թէ շարագործին առաջին հոգը պետի ըլլար այդ
ամանը վերցնել :

Մօրիսընը կեցուց տանը դրան առջեւ, մինչ Բօլ իրեն
հետ մինչեւ ձեղնայարկ կ'ելլէր և կը հաստատուէր պատու-
հանին առջեւ, ուր թառած էր Աւաղի Պարկ ձօննի, ոճիրին
գիշերը :

Այն ատեն դադանի ստիկանը գնաց պատշգամ ունեցող
սենեակը, որուն դուռը յաջողեցաւ բանալ իր ագտաւուկով,
առանց ամենափոքր աղմուկ մը հանելու : Երբ մտած ա-
տանը տեսաւ Ալֆրէտ Մաքէնզին, որ անկողնին վրայ տա-
րածուած եւ խոր քունի մէջ թաղուած էր արդէն :

Պազ ջուրով լեցուն աւազան մը կը գտնուէր անկողնին
առջեւ : Եթէ երիտասարդը ելլէր քնաչըջական տաղնապի մը
ենթարկուած, պիտի մանէր այդ աւազանին մէջ և մերկ
ստքերուն վրայ ջուրին շփումը պիտի արթնցնէր զինքը :

Նոյնչափ դօրաւոր սարսափ մը պիտի զգար որչափ եթէ
յանկարծ սթափեցնէին զինք իր տաղնապէն, բայց այս սար-
սափը չարիք մը պիտի չպատճառէր իրեն իր սենեակին մէջ :

Ալֆրէտ մեղմիւ շունչ կ'առնէր : Լուսինը պատուհանին
մէջէն իր ճառագայթները կը զրկէր երիտասարդին դէմքին
վրայ :

Նախ Փինքէրթըն, միշտ սօրի վրայ, չորս կողմը կը
նայէր երբ թեթեւ աղմուկ մը լսեց դուռնէն, զոր գոցած էր
ներս մտած պահուն : Կատարելապէս լսեց փականքին մէջ
զգուշութեամբ շարժող բանալիի մը կամ ագտաւուկի մը
աղմուկը :

Իսկոյն դարանի մը ետեւ սարդեցաւ, սենեակին ամէնէն
մուխ մէկ անկիւնը :

Վայրկեան մը ետք դուռը բացուեցաւ :

Մուսյլ կերպարանք մը յառաջացաւ սենեակին մէջ :
Լուսնին ճառագայթներուն տակ պիտի տեսնուէր և Փին-
քէրթըն ճանչցաւ Հէրրի Յօլքսթընը, ուրիշ անունով Աւաղի
Պարկ ձօննին :

Թշուառականը քանի մը վայրկեան անշարժ մնաց, քնա-
ցող երիտասարդը դիտելով : Յետոյ դիւային ժպիտ մը ծրա-
գրուեցաւ շրթունքին վրայ, վրդովիչ երեւոյթ մը տալով
անոր կապարագոյն դէմքին :

Անկողնին մօտեցաւ հանդարտաբայլ և աւաղանին վրայ
ձուեցաւ : Երկու ձեռքով բռնեց այդ սմանը, վերցուց և
քիչ մը հեռու տարաւ զարմանալի ոյժով մը և ճար-
տարութիւնով մը : Հազիւ տեղափոխած էր, քնացողը շար-
ժեցաւ իր անկողնին մէջ : Ալֆրէտ Մաքէնզի ելաւ, թեւերը
երկնցուց և շիտակ պատուհան ուղղուեցաւ :

Խեղճ երիտասարդին տեսքը այնչափ զարհուրելի էր որ
Փինքէրթըն, որ տակաւին քնաչըջիկ տեսած չէր բնաւ, քանի
մը վայրկեան շփոթեցաւ մնաց ու շարժութեամբ նայելով անոր :

Գաղտնի ստիկանին մոռացումը այս վայրկեանը բաւա-
կան եղաւ որ Ալֆրէտ Մաքէնզի պատուհանին յենարանին
վրայ ելլէ և անցնի անկէ :

Փինքէրթըն ինքզինքին եկած էր, բայց շատ ուշ էր
քնաչըջիկը կանչելու կամ գայն կեցնել փորձելու համար :
Ընդհակառակը հարկ էր նոյն խկ խուսափիլ ամէն աղմու-
կէ, որ կրնար Ալֆրէտը արթնցնել և պարսպութեան մէջ
անոր անկումը առաջ բերել : Բայց նաև պետք էր չթողուլ
որ մարդասպանը չարիք հասցնէ երիտասարդին :

Հէրրի Յօլքսթըն իր հօրաբրոջ որդիին պատուհան բա-
նալը և յենարանի ձողին վրայ ելլելը դիտած էր անշարժ :
Հազիւ թէ խեղճը պատշգամ ելած էր, ոճրագործը անոր
ետեւէն սարդեցաւ պատուհանին դարաւանդին վրայ :

Գրպանէն քար մը առաւ և աջ ձեռքը վերցուց :

Ալֆրէտ Մաքէնզի, որ ջուրի խողովակներուն վրայ իր
պտոյտին կ'սկսէր, չորս քայլ միայն հեռու էր իրմէ :

Բայց Փինքէրթըն տեսած էր այդ շարժումը : Ցատկեց
Հէրրի Յօլքսթընի վրայ և անոր թեւը բռնեց :

Միեւնոյն ատեն միւս ձեռքովը սեղմեց թշուառականին բերանը, թոյլ չտալու համար որ բառ մը արտասանէ կամ աղաղակ մը արձակէ, ինչ որ ապահովապէս պիտի արթնցնէր քնաչըջիկը: Քաշքշելով տարաւ սենեակին ներսը, յուսահատ ջանքերուն հակառակ շարագործին, որ կը գալարուէր և կը փորձէր խածնել զայն:

Այ ձեռքը յանկարծ քաշելով, գազանի ստիկանը գրպանէն ատրճանակը հանեց և քանի մը հարուածներ իջեցուց Հէրրի Ֆոլքսթընի գլխին վրայ:

Ոճրագործը գիտակցութիւնը կորսնցուց: Այն ատեն Փինքէրթըն պատուհան վազեց և տեսաւ Ալֆրէտ Մաքէնզիին, որ նոյն ձամբով ետ կը դառնար:

Գազանի ստիկանը զգուշացաւ խօսք մը ըսելու: Իարձաւ շարագործին մօտ, որ գորգին վրայ փռուած էր անգիտակից և կապ դրաւ անոր բերնին վրայ: Յետոյ սենեակին ամէնէն մութ մասին մէջ պահուրակեցաւ մինչեւ որ քնաչըջիկը պատուհանէն ներս մտաւ:

Երբ Ալֆրէտ Մաքէնզի նորէն պառկեցաւ, գազանի ստիկանը զօրաւ որ ձայնով մը կանչեց զայն:

Երիտասարդը խուլ աղաղակ մը արձակեց և անկողնին վրայ նստաւ շփոթած: Քանի մը բողբոջէն ինքզինքը գտաւ և քիչ զարմանք չզգաց իրեն առջեւ տեսնելով գազանի ստիկանը, որ բարութեամբ կը ժպտէր: Իր ապշութիւնը ծայրայեղ ստտիճանին հտտաւ երբ նշմարեց ծեծի տակ զգայազիրկ եղած մարդը, որուն ձեռքերը շղթայի զարկած էր Փինքէրթըն աւելի ապահովութեան համար:

Արտասուալէց աչքերով շնորհակալ եղաւ գազանի ստիկանին իր ա՛յնչտի քաջարի և ուշիմ օգնութեանը համար: Այլ ևս չքնացաւ և գիշերուան մնացեալ ժամերը անցուց իր մօրը քով, որ շատ յուզուած էր այս ղէպքերէն:

Տիկին Մաքէնզի դժուարութիւն չկրեց Հէրրի Ֆոլքսթընի անձին վրայ ճանչնալու կարծեցեալ մութացիկը, որ ամէն որ կուգար պնակ մը ապուր ուզելու և որ այնչտի լաւ գիտէր զինքը խօսեցնել:

Առաուն, Փինքէրթընի խորհուրդին համեմատ, Ալֆրէտ նշանաւոր մասնագէտի մը զնաց և ինքզինքը անոր ինսամքին յանձնեց: Քանի մը շարաթէն բժշկուեցաւ և խեղճ այ-

րին, որ իր Չարլզ որդւոյն մահուան վրայ անմխիթար էր, Ալֆրէտը առողջ և կեանքի պայքարը պատուով մղելու վիճակի մէջ տեսնելու զո՛րոնակութիւնը ունեցաւ զո՛նէ:

Հէրրի Ֆոլքսթըն, բանտ տարուելով, խոստովանեցաւ թէ ամէն բան տեղի ունեցած էր ճիշդ Փինքէրթընի ենթադրածին պէ՞ս Վերջնական կերպով հաստատուեցաւ իր ինքնութիւնը Աւազի Պարկ կոչուած հռչակաւոր ծօննի ճեռ և թշուառականը մահուան դատապարտուեցաւ: Իր տարաբախտ հայրը, որուն արգէն զարմանք չէր պատճառեր այս վախճանը, խանդազատանքով ընդունեց իր քրոջ և քեռորդիին այցելութիւնը և ընտանիք մը վերակազմեց Տիկին Մաքէնզիի և Ալֆրէտի հետ:

Վ Ե Ր Զ

Յ Ա Զ Ո Ր Դ Թ Ի Ի Ո Վ

???

ՅԱՆՈՐ ԱՒԻՐԱՀԱՄԾՈՆ

Պապ Ալի հաստէի Ռեչիս էՅ. խան
ԳՈՐԾԱԿԱԼ ԳԻՐԲԵՐՈՒ ՀԱՆԳԷՍՆԵՐՈՒ ԵՒ ԹԵՐԹԵՐՈՒ

	Դնկն.
Նաւասարդ	100
Թրանսական յեղափոխութիւնը	250
Օջական հաւաքածոյ	50
Ինկունընդեց	180
Ազատութեան համար Զէյթունի վրիժը	120
» » Երջրցի պոռկակ	80
Վերջին քերդը	30
Թափառական Հայր	75
Թիապարտը	60
Ախորականը	40
Մասնիչը	35
Ապստղ-Համիս եւ Երբօփօրնս	90
Նաթ Փիկեթթըն (Եախօրդ շրջան)	10
Յիշատակներ Հայկական ձգնածականի	150
Ռդեցոյց ընտանեկան երջանկութեան	50
Միամիտի մը արկածները	35
Շրափնէշի սակ	60
Պօթաճօշի սաւօրեակը	50
Թրանի պատմահատերը Ա. Երպէտ	60
Հաւաստեմնութեան գաղտնիքները	125
Բանդէխագարդ կիկը	60
Մանուկայ Ա. Բ. (Գ. հաստը հազարագիտ է)	120
Հայապատմութիւն	60
Բնութիւնը	150
Հայոց պատմութիւն Պաշարանեան	100
Սիրածներուն համար	5
Վերածնունդ Հայաստան	75
Կեանքը ինչպէս կ'անցնէր, կեանքը ինչպէս անցաւ	30
Սարապի երկրին մեջ	100 Դնկն
Գաղտնի սեղեկագիր Հայաստանի ջարդին վրայ Տֆ. Արքայիս	[100
Հայ մտքին հարկը եղեռնին	30 Դնկն.
Դեպքան Մօրկնարանի պատմածները	100 »
» Ճեղքարի պատմածները	80 »
Հայաստանի քաղաքը գոնաւոր եւ պատմական	30 »

ՀՀ Ազգային գրադարան
NL1007241

21

ՀՀ Ազգային գրադարան
NL1007240

20

ՀՀ Ազգային գրադարան
NL1007239

19

ՀՀ Ազգային գրադարան
NL1007238

18

ՀՀ Ազգային գրադարան
NL1007237

17

ՀՀ Ազգային գրադարան
NL1007236

16

ՀՀ Ազգային գրադարան
NL1007235

15

ՀՀ Ազգային գրադարան
NL1007234

14

ՀՀ Ազգային գրադարան
NL1007233

13

ՀՀ Ազգային գրադարան
NL1007232

12

ՀՀ Ազգային գրադարան
NL1007231

11

ՀՀ Ազգային գրադարան
NL1007230

10

ՀՀ Ազգային գրադարան
NL1007229

9

ՀՀ Ազգային գրադարան
NL1007228

8

ՀՀ Ազգային գրադարան
NL1007227

7

ՀՀ Ազգային գրադարան
NL1007226

6

ՀՀ Ազգային գրադարան
NL1007225

5

ՀՀ Ազգային գրադարան
NL1007224

4

ՀՀ Ազգային գրադարան
NL1007223

3

ՀՀ Ազգային գրադարան
NL1007017

2

ՀՀ Ազգային գրադարան
NL0933053

1

